

պատկերներու թանգարանը. իրեն վերապահուած էր զանոնք արուեստորէն զետեղել, զրել հեղինակներուն անունն ու գարը. դասաւորել՝ դպրոցի համեմատ, և հայկական նոր նկարներ ստանալ ու ճախացնել մեր հաւաքածոն:

Եթէ ազգայիններ դային այցելելու, իր հողին զուրս կ'ունէր, մահաւանդ երբ Հայաստանէն կու դային. պէտք էր մանրամասն չըջեցնել, բացատրել եւ ցոյց տալ հայ արուեստը: Կը հանէր թանկադին ձեռագիրները. Տեսէք եւ հպարտացէք հայ ըլլալնուդ համար. միշտ այս էր իր խօսքը:

Վենետիկ եւ Հ. Եղիա

Փատրէ Ելիա (Հ. Եղիա) կարելի էր լըսել ամէն մէկուս քաղաք երթալու ժամանակ. ծանօթ էր նահանգապետէն՝ ստիկանապետին, քաղաքապետին եւ ծովային հրամանատարներուն, եկեղեցական եշխանութեանց եւ Ամենապատիւ Ծիրանաւոր Պատրիարքին, ծանօթ էր աղքատին եւ գիտնականին: Բոլորին վրայ բարի եւ սուրբ կրօնաւորի ազգեցութիւնը Հ. Եղիա Վարդապետ Փէջիկեանին:

Հ. Վ. Յ.

### ՑԱԽԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՒԹԻՒ ԵԶՄԻԱԾՆԻ ՎԵՀԱՓԱՍԻՒ

Առ Արք. Գրագուած. Տ. Սրբավուն Արքապսկ. Ուլուհոնեան Ընդհ. Աբբահայր Միսիքարեան Միաբանութեան – Վենետիկ

Ս. Էջմիածին, 13 Փետր. 1964

Յաւով իմացանք մահը Հ. Եղիա Փէջիկեանի: Մեր խորին վշտակցութիւնը Զեզ եւ Միսիքարեան Ուխտին: Թող Տէրը լուսաւորէ իր բարի եւ հաւատաւոր հողին ու անսասան պահէ Մէծն Միսիքարայ Տունը:

Օրէնութեամբ

Վ.Ա.Զ.Գ. Ա.  
Կարողիկոս Ամենային Հայոց

րոծ էր. պարզ էր, աղնիւ եւ մտերիմ՝ իր յարարեաւութիւններուն մէջ: Շատեր իրեն կը զիմէին՝ զործ մը, օղնութիւն մը զտներու համար. եւ քանի՛ մէծամէծներու դոնիր զարկած էր՝ անզործ մը, աղքատ ընտանիք մը երջանկացնելու համար: Զէին մէրժէր. զիտէին թէ քրիստոնէական բարի հողիով կ'աշխատէր, շահ չունէր, պատիւ չէր փնտուր: Գիտէին թէ հողեւին կը սիրէր իտալիան եւ անոր մէջ չըթնադիրէ: Իր թաղումին օրը, հակառակ անսովոր խիտ մշուշին, հարիւրներով փութացած էին Փատրէ Ելիան սուրբ հողին յանձնելու: Պետական եւ քաղաքական բոլոր պաշտօնատունները ներկայացուցիչներ ունէին, եւ կարելի էր կարդալ ամէնուն երեսին վրայ տրտմութեան եւ ցաւի զգացումը: Հարիւրաւոր հեռագիրներ, նամակներ ամէն կողմէն կու դային ապացուցանելու թէ Միսիքարեան Միաբանութիւնը թանկադին անդամ մը կորսնցուցած էր՝ Ս. Ղաղարի զերեղմաննոցին մէջ հանդիսատ տալով վաստակաւոր եւ խոնջ կրօնաւոր, հայրենասէր Հ. Եղիա Վարդապետ Փէջիկեանին:

Միանձն Եկեղեցականը, զոր այսօր կը յանձնենք Ս. Ղաղարու սուրբ հողին՝ Աղդին մէջ յարկուած անուն մը ունէր, ո՞չ միայն Միսիքարեանի իր հանդամանքով՝ այլև երկնքին հետը բերած եւ հիմա պէտի իր կը լուսաւ կ'աշխատէր հանդպահական լուսաւութեանց և յատկութիւններուն ճամբով:

Միսիքարեան Միաբանութիւնը միշտ ունեցեր է հանձարեղ մտքեր, եւ միշտ ալ պիտի ունենայ, բայց շատ խնդրական է ո՞ր իր ծոցին մէջ կը կնուի հանդուցեալին աւելուս եւ երբեք հանդիսատ եւ յոցնութիւն չձանցող խառնուածքով օժուուած այլ կուսակրօն եկեղեցական մը:

Նկարագրի այլ շեշտուած զիծը, մէր յաւէտ անմոռանալի Հայր Եղիան կ'առաջնորդէր ամէն ուղղութեամբ եւ ամէն մարզի վրայ, Ս. Ղաղարու ըջափակէն ներս ըլլայ՝ թէ չըջափակէն գուրս, բառնալով գուռաւութիւններ, լուծելով հանդում զիւութիւնը արցունք մը:

Բարեկամն էր չքաւորին, կեանքին լուսանցքին վրայ մինակ մնացած անկարներուն, որովհետեւ զերազնիւ սիրտ մըն էր եւ խորապէս ասսուածավախ միտք մը:

Իր մէջ կ'ապրէր նրբազդեաց բանաստեղծը:

Հոյակապ հայ մըն էր եւ թանկադին Միսիքարեան մը, խոնարհամիտ եւ համեստ, եւ ո՞վ որ անդամի մը համար գէթ շփում ունեցած էր անոր հետ՝ իր ներսիկին կը զգար զարմանալի ներկայութիւն մը, որ խացումն էր անոր զգայուն ուրումէն եւ տոկուն մտքէն ճառագայթով ոյժին:

### ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

ԽՕՍՈՒԱԾՈՒ Ս. ՂԱՂԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԵՋ

Այդ ոյժը առաւելապէս բարոյական այն ոյժն էր՝ որ զայն պարթեւահասակ ոտքի՝ կանգնեցուցած էր ամբոխին առջեւ, 1962ին, Հայրենի հողին վրայ տեղի ունեցող Ս. Մեսրոպի ծննդեան 1600ամեակին նուիրուած հանդիսութեան ընթացքին ու գառնալով օրուան նախագահին՝ բացաղանչած էր զերյուղեալ ձայնով մը, — Ընկեր նախագահ, տօնակատարութիւնը աւարտելու վրայ է, ու ես, իրբեւ Հայրենի Ուխտաւոր եւ որպէս միանձն Միսիքարեան՝ իօնք կ'ուղեմ, ու արտասանած էր բացաղանչմուտ, ըմբորեցուցիչ ներրողականը Ս. Մեսրոպ Մաշտոցի կտարած զործին:

Նկատի առած իր այդ բարոյական ոյժին հզորութիւնը՝ միայն մարդկայնորէն, զիտականորէն անյաղթահարելի եւ անուղղութիւնը ամէն ուղղութեամբ եւ ամէն մարզի վրայ, Ս. Ղաղարու ըջափակէն ներս ըլլայ՝ թէ չըջափակէն գուրս, բառնալով գուռաւութիւններ, լուծելով հանդում զիւութիւնը արցունք մը:

Յուղումնահար կը խոնարհիմ իր անրասիր լիշտակին առջեւ, ու կ'ըսեմ. — Հանգչէ խաղաղ, սիրելի՝ Ուսուցիչս, քու այնքան սիրած Ս. Ղաղարու ձիթենեաց եւ նոձիներուն հովանիկին տակ, ու երկնքին, զոր նոր կը ճանչնաս ահա, հսկէ եղրայրակիցներուդ եւ նաեւ մեր՝ հողի ընակիւներուն վրայ:

Վենետիկ - Ս. Ղաղար  
4 Փետր. 1963

ԱՐԱՄԱՅԻՍ ՍՐԱՊԵԱՆ